

## ՀԱՆԴԵՍ ՊԱՏՄԱԿԱՆ

ՀԱՄԱՌՈՏՈՒԹԻՒՆ ՎԵՆԵՏԻԿՆԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

(Տես Պրակ 4, էջ 255):

Հասարակապետութիւնն թուրքաց հետ ունեցած պատերազմներուն ժամանակ՝ օրէնքը մը հաստատեց, որ յետոյ նշանաւոր եղաւ, Յամին 1540 երբ Սուլէյմանայ հետ խաղաղութեան դաշինք կը դրուէր, Տասանց ժողովն պատուիրած էր գործակասարաց՝ որ ամենէն վերջն զիջանին թողլու զնէապօլիս իրամանիոյ և զլլարուազիս : Եթոյ յայտնուեցաւ որ Սուլդանն յամառութեամբ պահանջեր էր երկու քաղաքները, վասն զի գիտէր թէ վերջապէս պիտի զիջանէին: Թուրքաց բարեկամմարդարիոյ թագաւորէն կաշառուելով կոստանդին և Նիկողայոս բաւացցա, մէկն Տասանց քարտուղար, միւսն ծերակուտին՝ գալունիքը մասնել էին: Յանցանքն նոր չէր. և Տասունք կրկին անգամ անոր փորձն առեր էին: Այս առթով աւելի ծանր որոշողութեան մը ձեռք զարկին: Իրենց մէջէն ընտրեալ երեք անձանց յանձնաժողով մը սահմանեցին (1539), որք խնդրական հրապարակողաց գաղունաց (Inquisitoris contro i propalatotori del secreto) անուամբ յանցաւորները պիտի վնասը էին: Այս տեղ, ըստ մոտաց մատենագրաց, կը բազմանան ջատագովութիւնք և ամբաստանութիւնք, որոնք շատերու անհիմն և չափազանց կ'երսին: Խնդրակաց ատեանն ժամանակաց և իրաց հարկին համար հաստատեալ, վենետիկոյ մէջ հին էր, գոնէ Տասանց ժողովոյն չափ: Սակայն այս վերջինքս զայն զգալի իմաստութեամբ

չափաւորեր էին. բաժնելով ընդհանուր ինդրակութիւնը մասնական իւլնդրակութենէն. ընդհանուր խնդրակութիւնն ամեն ամիս ընտրեալ երկու խնդրակաց յանձնելով, և մասնականը ժողովոյն անգամ չորս անձամբք բազդկայեալ: յանձնաժողովովոյ մը, որուն անձինքը իշխանութիւնն չունէին յանցաւրաց պատիմն առաջարկելու: Ռւստի խնդրակութիւնն և խնդրակիք, յամին 1539, զարմանալու արժանի նորութիւն մը չէին:

Օրէնքն 1468 տարրոյն, զոր կը յիշեն անջուշտ ընթերցողք, ամենամեծ գաղտնութեան արժանի գործեր յանձնել էր Ցասանց: Մտածելով որ այս գաղտնութիւնն պահանջողներն ալ Տէրութեան գործերն էին, անոնց զիսաւորներուն տիրացան Տասունք. և, օրինակի համար, կիպրոսի առումն, Բիլզոյի պատերազմն և Գամապրէյի դաշնակցութեան վերաբերեալ քաղաքագիտական խնդիրներն զիսաւորապէս իրենց ձեռքով կատարուած էին: Թերես և մեծ վտանգ մ'եղած չէր. փորձն ցուցեր էր բազմաթիւ ժողովականաց մէջ գաղտնեաց պահպանութեան գժուարութիւնը. և ուրիշ կողմանէ՝ զըժուարագոյն խնդրոց ժամանակ Տասանց հետ մէկտեղ յաշելուածն (Զօտա) ալ կը միանար, որ 1529էն ի վեր կանոնաւոր կերպով Մեծագոյն ժողովոյ գլխաւորներուն մէջն կ'ընտրուէր, իւրաքանչիւր հոկտեմբերի առաջին օ-

ըւ ։ Եւ այսպէս ջատանց ժողովն թուռվ աճելով՝ միանգամայն իշխանութեամբ ալ կ'աճէր, և այլ կրնար ըստոի որ հասարակապետութեան ներքին և արտաքին դորձերը զրեթէ առանձին կը վարէր։ Յայտնի է թէ շատ էր այս . ուստի Մեծագոյն ժողովն քանի մը զիսաւոր Ծնտանեաց այս ճամբով աստացած զօրութեան վրայ նախանձելով իր տհանութիւնը յայտնեց՝ չնորհելով հարկաւոր եղածին չափ քուէ, 1582 առլույն հոկտեմբերի մէկին ընտրուելիք Յանձնաժողովով ժամանակ : Այս էր սովորութիւնը . երբ պաշտօնակալութեան մը բարձումը կամ կարգաւորումը կ'ուղղուէր, առաջարկելոց քուէ չէր արուէր, և խաղաղ այլ ազդոյ կերպով գերագոյն ժողովն իր կամքը կը յայտնէր :

Անոր համար հինգհարիւրին վերջը՝  
շատ տարբեր կը գտնենք հասարակա-  
պետութիւնը երկու հարիւրին վերջը  
ձգածնէս : Իր ծովալյնին կալուածներէն  
ոմանք կորսուած, այլոց ալ պահպա-  
ռութիւնը գժուար : Թուրքը ալ սկսեր  
էին տկարանալ, բայց դեռ այնչափ զօ-  
րաւոր էին՝ որ արդէն տկարացեալն  
վենսեփիկ չէր կրնար շահով հետերին  
պատերազմիլ : Վաճառականութեան  
անկումն քանի մը մասնաւոր պաշտօ-  
նակալութեանց հաստատուելուն պատ-  
ճառ եղեր էր . Գլխաւոր ատելեակալը  
վտակականաց (Sopraconsoli de' mer-  
canti) : Հինգ իմաստունք վասն վաճա-  
ռականուրեան (Cinque savî alla Mer-  
canzia), և Գլխաւոր իմաստակալը դրա-  
մատանց (Sopravvveditori ai Ban-  
chi), սովորական այլ անջօր գարմանք :  
Ժողովուրդն, հասարակաց դրսոց նաև  
առ երեսս մասնակցութենէն մերժեալ,  
դեռ պատերազմի հրահանգաց մէջ է,  
դեռ վաճառականութեան և ձեռագոր-  
ծի կը զբաղի . բայց որովհետեւ ազնուա-  
կանք առանց մեծամուռութեան հետը  
ընտանեբար կը վարուին և հայրական  
խնամքով անոր պիտոցը կը հոգան,  
կը սկսի վրանին վստահիլ յամենայնի,  
և անհոգ կեանք վարելով՝ գործունեալ

և կանխատես բարբք կորսոնցընել, ու-  
րով համբաւ և հարստութիւն ստացեր  
էր, Պղնուականաց մէջ ալ երկու դաս  
կար, հարուստ և աղքատ, Պատիւ և  
իշխանութիւն բնականապէս առաջին-  
ներուն կը արուէր, որոնց հետ, ինչ-  
պէս պիտի տեսնե՞լք, յետոյ գժտեցան  
երկրորդներն Բայց, այսու հանդերձ,  
առաջիններուն հարստութիւնն այն-  
պիսի մեծ զեղութիւն մը դրոշմեց Վե-  
նետիկյ վրայ, զոր ապագայ խեղճու-  
թիւնքն չկրցան չնչիլ: Գեռ ևս կան-  
գուն են պալատք, եկեղեցիք, արձանք  
՚ի զարմանս և ՚ի նախանձ օտարաց:  
Իրաւցընէ այս տեղ ծնան կամ աշխա-  
տեցան Վիվարիիներն, Պելլիներն,  
Զիմա տա Գոնելեանոյ, Վիդդոր Գար-  
բաշչից, Լէորարտոյ, Սանսովինոյ, Բալ-  
լատիոյ, Դիցիանոյ, Բորտենոնէ, Բալ-  
մա, Դինդորեդդոյ, Վէրոնէցէ, Պաս-  
տանոներն, Վիրջապէս գրեթէ բոլոր  
Հինգհարիւրին համբաւաւորներն: Ոչ-  
ինչ նուազ մշակեալ էին նաև ուսմունք:  
Գրագէտք և իմաստասէրք, տարեցիրք  
և երեկի պատմաբանք ծաղկեցան այս  
ժամանակներս ՚ի Վենետիկի: Տպադրու-  
թիւնն՝ որ 1469ին ծանօթացաւ այս  
տեղ, երեսուն ամաց մէջ գրեթէ երկք  
հազար գրուածք արտադրեց, զրեթէ  
քառորդն՝ Ժեզ դարսուն մէջ ամբողջ Եւ-  
րոպայի տուածին: Զենք զիսեր Եւրո-  
պայի որ Տէրութիւնն 1516էն ՚ի վեր  
կերպ մը Հասարակաց կրթութեան Պաշ-  
տօնարան ունէր Վենետիկյ նման, որ  
հսկիւ Գամլըէյի ինդրէն աղատած՝  
հիմնեց երեք Վերականգնորդն ուն-  
մանց ՚ի Բատորա (Riformatori dello  
Studio di Padova): Դեռ այս հասա-  
րակապետութիւնն ինկած չէր, որ Մը-  
կարացեալ յոժոյ՝ Հանճարով կը մըր-  
ցէր. և վեշտսաներորդ դարուն մէջ  
շարք մը գիւանագիտաց հանեց, որոնց  
անտարակուսելի մեծութիւնը ներկայ  
դարուս մէջ ճանցաւ Եւրոպա: Բայց  
զիւանադիտաց հանճարն չէր բաւեր  
պերճութեան զեղծմանէն պահպանն-  
լու զինքը, և ոչ խնամակալը (Provvedi-  
tore) կ դիսացր իննամակալը Հան-

դիսից (Sopraro provveditorie alle Pompe), որոնց ծագութիւնը մինչեւ 1514 կ'ելէ : Բաւական ըլլայ յիշել ինչպիսի հանդէս ներով ընդունուեցաւ ՚ի վենետիկ Հենրիկոս դիսից դ , երբ Լեհաստանէն Գաղղիա գարձաւ (1574) : Սակայն նախկին ոգիներն գեռ շիջած չեն , և թերես ազնուապետութեան արդիւնքն է այն հաստատամութիւնն որով Վենետիկ ընդդիմացաւ բաղդին թէ մեր յիշատակած ժամանակներուն մէջ և թէ անոնց՝ զորս յաջորդաբար պիտի յիշենք :

Վենետիկ և սպանիացի եղաւ կամ գէթ ոչ երբեք հակառակ սպանիացւոց», ըսած է կեսար Պալացոյ իրեն թիշատակարանին մէջ : Ներելի ըլլայ մեզի չաւանիլ այս դատաստանին , որուն հակառակ շատ փաստեր կան , ինչպէս որ այս տեղ պիտի տեսնենք : Վեշտառաներորդ դարը Եվրոպայի համար շատ նշանաւոր դիպուածով մը վերջացաւ : Վենետիկ (1589) յառաջ քան զամենայն Տէրութիւնո , և զիադդիմ իսկ , թագաւոր ողջունեց զշենրիկոս դ , օգնեց անոր գանձով և մանաւանդ խորհրդով , և վերջապէս Պօղոս Բարուդայի ձեռքով թագաւորին կողմէ շահեցաւ զիանհանայապետը (1595) : Սպանիակամն էր արդեօք այս քաղաքագիտութիւնս թէ անոնց հակառակ՝ թողը ընթերցողն դատէ : Եօթնեւտամներորդ դարն Սպանիայ համար զօրսւորագոյնն՝ հասարակապետութիւն նկատմամբ շատ նշանաւոր դիպուածով մը սկսաւ . այսինքն է Պօղոս Ե՞ր բանադրանին (1606) : Ծանօթէ է հասարապետութեան Հռովմայ հետ ունեցած ակնածոլ՝ այլ անփոփոխ վարմանքը . և առհասարակ ամենայատնի են այն խնդրոյն պատճառներն , գիպուածներն և վերջն , որսվ Պօղոս Սարբի թէրես իրեն յուսացածէն աւելի համբաւ ստացաւ : Այդ , ինչ գաղաքարներ ալ ունեցած ըլլար Քահանայապետն , ստոյգ է թէ Սպանիայ դրզումը կար մէջը , ուստի , մասնաւորապէս Հենրիկոս դի միջամտութեամբը , կրցաւ հասարակապետութիւնն

բարեկամանալ Հռովմայ հետ : Ուսքրոֆաց երկայն և նեղացուցիչ պատերազմ Աւստրիայէն արձարծեցաւ , որ յայտնի է թէ Սպանիայ հետ թշնամի չէր . մանաւանդ թէ սպանիական դեսպանն ՚ի Վենետիկ միջամուլի եղաւ . թէպէտ անօդուտ տեղ , իրեն նենդութիւններովն արգիւերու այն խաղաղութիւնը , որ յետոյ ստորագրուեցաւ ՚ի Մատրիտ (1617) : Որպէս զի կարողոս կմանանուէլ քաջութեամբ պատերազմի Սպանիայ գէմ , Վենետիկ միայն տարրուան մը մէջ (1617) իրեն մէկ մլյուսն տուքադ ՚ի նպաստ տուեր էր : Զենք խօսիր Պէտրոսի դաւանանութեան վրայ (1618) , որ յայտնի նշան էր Սպանիայ ունեցած ատելութեանը հասարակապետութե գէմ : Գիխաւորապէս սպանիական գեսպանին հետ ունեցած ապօրինաւոր յարբերութեանց կամակածն եղաւ որ Անտոն Ֆուգարինիի անկումը փութեացոց (1522) , որուն վարը վիպասանիցնիւթեալու . վասն զի պատմազրին կը պակասին ապահով փաստեր դատաստան ընելու համար : Սակայն Անձէլոյ Պատուէրի արկածներն (1607-1630) , որ այս վերջին տարիներուն մէջ ստուգուեցան , յայտնի կ'ընեն թէ ինչ անարժան ճամբաներ բռնած էր Սպանիա՝ գէթքանի մը վաստ անդամներ որսալու համար Վենետիկեան աղնուականութենէն . յայտնի նշան որ անոր թշնամի էր : Եւ որոշակի թշնամի եղաւ անոր վաղդէլինայի պատերազմին մէջ . յորում վենետիկ գաղցիայէն մատնուելով (ոչ առաջին և ոչ վերջին անգամն եղաւ ասիկայ) ; ստիպուեցաւ Մոնսոնի նուաստացուցիչ խաղաղութեան դաշնեց յարմարիլ (1626) : Մանդուայի յաջորդութեան համար եղած պատերազմին մէջ (1627-1634) , Վենետիկ լեցաւ Սպանիայ հետ միացողն , այլ , ինչպէս որ Պալացոյ ինքնին Կ'ըսէ , փոփոխականն Սպանիայ ետացի : Զոր այս վերջնոյս յանցանք չենք ուզեր համարիլ . սպանիայ պէտք չէ ամբաստանել զվենետիկ իրեն Տէրութեան մը ծառայ , որուն ընդհակառակն թշնամին եղաւ : Վենե-

տիեան աղնուապետութին՝ առենուան մ'աղնուապետութիւնն չէր. բայց գեռ մեծապէս անձնասիրութիւն ունէր ըստ պահական զոռոզութենէն շընկճուելու համար. ձշմարիտ է թէ կային քանի մը սինկդիտիկոսք (senatore) հակեաք 'ի Սպանիա, ինչպէս այլք ունանք 'ի Գաղղիա կը հակէին. բայց վենետիկեան քաղաքադիտութեան ընթացքն, որչափ որ գաղղիական եղաւ, անէէ աւելի սպանիական չեղաւ: Մանաւանդ թէ, առանձնական անդամներու վրայ չխօսելով, այլ ամբողջ ծերակուտին վրայ, կրնանք ըսել որ իտալիոյ մէջ հաստատապէս և յայտնապէս Սպանիոյ հակառակողն միայն վենետիկեան աղնուապետութիւնն եղաւ:

Եւ իրաւցընէ, անկարեի է ըմբռնել թէ ինչպէս վատարար Սպանիոյ կը ընար խոնարդիլ այն հասարակապետութիւնն որ գեռ այդպէս զիւցազնաբար թուրքաց դէմ գնել զիսէր: Վասն զի վենետիկյ պատմութեան թերես ամենէն աւելի արինաթաթամաւ, բայց թերես և մեծագոյն էջն հասեր ենք: Ի 1204 տարւոյ 'ի վերը վենետիկեցիք Մոնֆէրրադոյի մարդոցէն Քանտիս կղղին գներէին, որ իր զրից պատճառաւ շատ հարկաւոր էր, ուր կրկին անդամ դադմականութիւն զրկերէին, և կրկին անդամ ներքին և արտաքին թշնամիներէ զայն ազատեր էին, հանդերձ մարդկանց և զրամոյ ամենամեծ զոհերով: Այս կը զւոյս կ'ուզէր թուրքիա տիրել. և իրաւցընէ, պատրուակ մը գտնելով՝ 1645ին պատերազմբացաւ, վենետիկ զիւրոպա օդուութե կանչեց. և Քահանայապետն, Դուքանա, Նէապոլիս և Մարդա 'ի միասին քսանումէկ ցուկանաւ հանեցին: Բայց գանչակիցք՝ պատերազմն սկսելէն առաջ՝ կամ առ երկիրդի և կամ առ նախանձու՝ ետ քաշուեցան, հաղիւ երեսուննեօթն որ վենետիկեցւոց հետ միաբան կենանէն վերջը: Միայն մնաց վենետիկ վտանգի և փառաց առջև: Իրեն ցուցած դիւցազնութիւնն այս պատերազմիս մէջ, որ քսանուչորս տարի տևեց, հին պատմութեանց և գրեթէ

վիպասանական երեցիթ մ'ունի, որ բոլորովին կը հակառակի այս ժամանակներու մէջ հասարակապետութեան վրայ ունանց ունեցած գաղափարներուն: Մկան վլաստ ծովլիանի, որ չկը նալով ալ պաշտպաննել Ո. Թէոդորոսի դղեակը, կրակ տուաւ վառօդարանին և աւերակաց տակ թաղուեցաւ (1645), իբրև Կետրոս Միքրա, կը շարունակուի պատերազմը. արիւնահեղ յաղթութեամբ իրար ետե կը յաղթանակեն Յակոբ Ռիվա 'ի Ֆրահիէս? (1649), Արիզէ Մոչէնիկոյ 'ի Պարտ (1652), Ղաղարոս Մոչէնիկոյ 'ի Ֆիոս (1657) և 'ի Տարտանէլի, ուր ամբողջ երկիրը վենետիկեան արեամբ ուռոգուեցաւ, Յավէկի Տորիին (1654), Լաւրենտիոս Մարչէոյ (1656), և երկու անգամ Ղաղարոս Մոչէնիկոյ (1655, 1657): Երբեմն նաև բաղդն իսկ բարեկամ եղաւ քաջաց: Յովսէփ Տոլֆինի գլխաւոր նաւն (capitania), վեց թուրք նաւերէ յարձակումն կրելով, թէպէտ և կայմերն խորտակեցան, առաջաստքն պատառեցան, զեկն եւաւ, ողնափայտն վնասուեցաւ, սակայն աներկիւղ դէմ դրաւ. և ոչ միայն ջրոյ հոսանքին շնորհիւ ազատեցաւ, այլ և բազման ժամանակն թշնամի ցոկանաւ մը գերեց և գարձեալ բանակին հետ միացաւ (1654): Երբեմն ալ բաղդն մասնեց զի ենետիկեցիս: Յամին 1657 Ղաղար Մոչէնիկոյ դարձեալ ձեռք կ'առնու յանգուգն և հին զաղափարը, անցնելու թուրք նաւատորմիդը և մասնել մինչև 'ի կոստանդնուպոլիս: Տասնու վեց նաւեր ամրոցները պիտի ումբակոծէին, և ինքն մէկ կողմանէ մայրաքաղաքին վրայ պիտի դիմէր, երկիրդ պիտի սփուէր, և որ և իցէ կերպով բաղդը պիտի փորձէր: Յաւսահատաբար կը պատերազմէին թուրքը, իրենց յաջողութեան անուն լուրին ընթացքը, հողմը և վլիրիկը: Այլ երրորդ օրը երեկոյեան գէմ՝ ամենայն ընդդիմութեանց յաղթելով, մինչեւո կը կարծէ Մոչէնիկոյ թէ իր նպատակին հասած է, և ահա իր նաւուն վառօդարանն կը ճաթի, և կայմ մ'իկինելով՝ կը սպաննէ զզօրա-

վարն և 'ի դերն կը հանէ անոր յանդբդ-նութիւնը :

Միանդամայն պատերազմ՝ կը լլար Քամսիոյ պարսպաց քով, և թուղթք որ երկար ժամանակէ 'ի վեր զայն պաշարած էին, վերջապէս առնուլ մնգերնին դրած էին : Եւրոպա և մասնաւորապէս գաղղիա՝ որ մեծամեծ օրինակաց վրայ կը բորբոքի, իր փորձը ցուցեր էր, և թուղթք անկէ պիտի չվախնային : Աւասի Աւատրիոյ հետ պատերազմին լմնցընելով, բովսնդակ իրենց ոյժը Քամսիոյ պարսպաց դէմ գարձուցին, ուր միայն մայիսէն մինչեւ նոյեմբեր (1667) երեսուն և երկու յարձակմունք պատահեցան, տամնուեօթը գիմաւոր ելք 'ի ներքուստ, վեց հարիւր տամնեոթ ականաց պայթիւնք, երեքհազար երկու հարիւր մեռեալք 'ի վենեսիկեցոց՝ չորս հարիւր սպաններով հանգերձ, և քսան հազար թուրք զինուոր Յաջորդտարին ընդդիմադրութիւնն այնպէս յամառութեամբ շարունակեց՝ որ Սանդ Անորդայի մարդիկն պատերազմաց մէջ սպառեալ և եւրոպիոյ նշանաւոր ճակատամարտներուն մասնակից, իրեն տեսած միւս ամեն պաշարութեամբ մանկական խաղաղիկ կոչելով, սովորութիւն ունէր ըսել թէ Քամսիոյ յարձակումն և պաշտպանութիւնն հսկայից գործ էր : Բովանդակ եւրոպա կը զիտէր, առանց զօրաւոր կերպով այս քաղքիս օգնելու . որուն համար հասարակապետութիւնն 1668ին միայն 4,392,000 տուքաթ ծախք ըրաւ, որ այն ժամանակաց համար զարմանալի գումար մ'է, ինչպէս որ ամեն ժամանակ զարմանալի պիտի ըլլայ վենեսիկեցոց քայլութիւնն : Վերջապէս ամեն պաշտպանութեան միջոց սպառելով, քսանուերկու տարուան պաշարմանէ մը և երեք տարի գրեթէ անընդհատ պատերազմելէ վերջին առնուեցաւ Քամսիա (6 սեպտեմբեր 1669) : Այս անուանի պատերազմն փառաւոր պատասխան մ'է անոնց՝ որ կը կարծեն թէ վերջին երկու գարերուն մէջ վենեսիկ թոյլ անգործութեամբ կեանկը կ'անցընէր : Փառա-

ւոր պատասխան մ'է, որուն վրայ կը նանք աւելցընել ֆրանկիսկոս Մորոզինի անունը և Մորէայի առումը (1684-1699), քարլսվիլի գաշնադրութեամբ վաւերացեալ . ինչպէս նաև Քորֆուի պաշտպանութիւնը (1716), որ այն պատերազմին պատառաւոր տեսարանաց մէկն է (1714-1718), որ և սակայն Աւատրիոյ սաստիկ անձնասիրութեամբն պատճառ եղաւ Վենեսիկոյ զՄորէա Կորնցընելուն 'ի Բասսարովից, քիչ առաջ զայն առնելէն վերջը (1718) : Քիչ տարի ետքը կը ծնանէր Անձելց Լմյ, իր ժամանակակիցներէն շատ վեր և մեծագոյն մարդ մը, որուն ներեց բաղդն վերջին ծովային յաղթութիւնները կատարելու (1784-1786) . քան զհասարակապետութիւնն հինգ տարի առաջ մեռաւ, զոր ընդունայն տեղ պաշտպաններ էր :

Ծովին ուրեմն եղաւ հասարակապետութեան առաջին և վերջին յաղթանակաց թէատրոնն : Այլ շատ տարրեր կը յառաջէին գործերն իտալական ցամաք երկրին վրայ, որ կարծես զրեթէ մոռցուած և երեսէ ձգուած էր : « Այրդէն ծանօթ է Զեր Մեծափառութեան (Sereneità) », կը գրէր այն տեղի ընդհանուրաբարձուն Աղեքսանդր Մոլին (3 հոկտ. 1701), որ Զեր բերգերն յարձակմունքէ հեռու են, բայց և ոչ մէկն կանոնաւոր ընդդիմադրութեան վիճակի մէջ, պաշարման մը համար անպատրասոք, և կը ցաւիմ կրկնելու շատ անգամ դրածս, թէ այս ամեն բերգերուս մէջ Մինչիցին ասդին մէկը միայն ամբացընելու չափ վառօդ չկայ : Շատ բան պէտք էի խնդրել ամեն քաղաք և ամրոց ապահովութեան համար, ինչպէս Հարկն կը պահանջէ : Կը տեսնէր ուրեմն Մոլին հարկը, այլ զայն լրացընել անկարելի կը կարծէր :

Այս խօսքերս կրնան վենեսիկոյ ընթացքին նկատմամբ մեղի իրաւունք տալ, երեք Յաջորդութեանց պատե-

1 Վենետիկոյ Հասարակապետութեան յատուկ մակդիրն էր :

բազմաց մէջ, այսինքն Սպահնիոյ, լե-  
հաստանի և Աւատրիոյ . որոնք տեղի  
ունեցան նաև Խոտակիոյ և Հասարակա-  
պետութեան երկիրներուն մէջ : Վենե-  
տիկ չէզք կեցաւ . բայց ինչպէս էր ի-  
րեն չէզգոռութիւնն, զինեալ թէ անզէն՝  
՚ի պատմութենէ որոշ չէնք զիտեր, և ոչ  
ծերակոյտն ինքնին խոստովանեցաւ .  
Այսու հանդերձ ով որ Կարգայ հասա-  
րակապետութեան պաշտօնէից՝ պա-  
տերազմողաց արքունիքէն և տապա-  
տակեալ երկիրներէն՝ ի վենետիկ զըր-  
կած լուրերը, սիրոս կը ճըմի, աւտրիա-  
կան և միանգամայն գաղղիական ըրու-  
նութենէն արհամարհեալ տեսներով  
նոյն այն հասարակապետութիւնն որ  
՚ի Մինսոդէր քիչ տարի առաջ (1648)  
բոլոր Եւրոպայի խաղաղարար եղեր էր  
Չենք կրնար ցաւալի խնդրոյս վրայ եր-  
կայնաբանել . բայց եթէ պարզ որ խօ-  
սելու ըլլանք, պէտք է բանք թէ ան-  
զէն եղած է վենետիկոյ չէզգոռութիւնը,  
և հարկաւ անոր հետեանք են վնաս-  
ներն և այպանք :

Բայց արդեօք չէր զիտեր զասոնք  
ծերակոյտն : Աչ զամենքն և ոչ ամբողջա-  
պէս : Այս պարագայո՞ հասարակապե-  
տութեան ներքին վիճակը շօսափելու-  
կը ստիպէ զմեզ : Դեռ յիշատակութիւն  
չըրինք կաձախին (Collegio) վրայ ,  
կարգադրութիւն մը՝ հաստատեալ ծե-  
րակուտին ուշադրութիւնը ներքին և  
արտաքին վարչութեան ծանրագոյն պե-  
տոյից վրայ գարեճնելու համար : Այս  
կածառս բաղկացեալ էր հինգ իմաս-  
տուններէ վասն կարգաց (Savî agli  
ordini) և հինգ իմաստուններէ վասն  
ցամաքի (Savî di terraferma) . որոնց  
առաջինքն՝ ծովային գործոց վրայ կը  
հսկէին, և վերջինք՝ ցամաք երկիր . և  
ասոնցմէ զատ՝ գլխաւորապէս ՚ի վեց  
իմաստունց խորհրդոյ (Savî del Con-  
siglio), այսինքն Բրէկատիներէն, որոնց  
պաշտօնն էր առաջարկել ծերակուտին  
ինչ որ Տէրութեան յառաջադիմու-  
թեան պատճառ . կը համարէին, Այս  
երեք պաշտօնարաններս մէկտեղ միա-  
նալով զկանառը կը կազմէին, և փոքր

ժողովոյն հետ մէկտեղ, զոր ուրիշ տեղ  
յիշեցինք, Ամբողջ կաձախը (Pieno Col-  
legio) կը կազմուէր . որ ինչպէս պար-  
տական էր ընդունել օտար դեսպաննե-  
րը, հպատակ քաղաքաց նուիրակնե-  
րը, այսպէս ալ անսոնցմէ զիր կ'ընդու-  
նէր, և զաննոնք կը կարդար ալ՝ ծերա-  
կուտին մէջ հրատարակելին առաջ, և ե-  
թէ կարդալու յարմար չզատուէին, այն  
քիչ անձանց մէջ գաղրնի կը մնար,  
որոնք զկանառը կը կազմէին : Ասկէ  
ծագումն ունեցաւ Հաղորդեալ և ոչ  
լեճեցեալ (Comunicate non lette) ը-  
ստածներու շարբն . որք են նամակք,  
լուրք, ծանուցմունք, և այլն : Այս  
պատճառաւ հասարակապետութեան  
կարևորագոյն ժողովն տիգէտ էր իրաց  
ծշմարիտ վիճակին վրայ : Օրինակ Ըլլայ  
այսմ, Աղեքսանդր Մոլինի վերջիշեալ  
նամակն . այս խնամակալը՝ վինետ-  
կեանց ամաքին խղճալի վիճակը կը  
նկարագրէր այնպիսի համարձակու-  
թեամբ՝ որ կաճառոյն չափազանց երե-  
ցաւ : Ի՞նչ ըրին իմաստունքն . Հաղոր-  
դեալ և ոչ լեճեցեալներուն մէջ ան-  
ցուցին զայն . և ծերակոյտն իրեն վատա-  
հութիւնը շարունակեց՝ կարծելով թէ  
գաւառայ պաշտպանութեան խնամ  
տարուած ըլլայ : Երբ իմացաւ զեղծու-  
մը՝ յանաց օրէնքով մը սանձել զայն  
(1781) : Մակայն շատ ուշ էր . զեղծու-  
մը գորագոյն եղաւ . քան զօրէնս : Քիչ  
տարիէն հասարակապետութիւնն ինք-  
զինքը անդիմադրելի կերպով ՚ի գահա-  
վէժ մկուտած պիտի տեսնէր, առանց  
իմաստունց իրեն իմացընելուն՝ կամ  
չարութեամբ և կամ տգիտութեամբ,  
թէ անդունքն մօտ էր և սարսափելի :

Այս անկարգութեանս վրայ ուրիշ  
մ'ալ կ'աւելնար . ամենայն ինչ, ինչպէս  
կը տեսնուի, կածառոյն և ջասանց ժո-  
ղովոյն կը վերածուէր : Եւ այս ամենա-  
ծանը պաշտօններուս համար զրեթէ  
մանաւանդ թէ միշտ մի և նոյն ընտա-  
նիքէ, կամ լաւ ես, մի և նոյն անձինքն  
կ'ընտրուէին : Սակաւապետութիւնն  
ալ (Oligarchia) միայն ՚ի հարստութե-  
նէ և ՚ի պատուոյ չէր ծագեր, ինչպէս

ուղիշ տեղ ըսկնք , այլ իրական և շարունակեալ գործածութենէ իշխանութեան . մաս մ'օրինաւոր և մաս մ'ապօրինաւոր վարիչք զօրագոյն իշխանութեան մը , զոր շատ սնդամ ջնացին կործանել ազքստ և 'ի պատուոյ և յիշխանութենէ հեռի ազնուականք : Երրորդ և պատուաւոր դասերուն մէջ եղած հակառակութիւնն , որ ուրիշ աեղեր կ'արձարձէր , վենեսակոյ մէջ ալ սկսեր էր , բայց Մեծագոյն ժողովոյ դահճին մէջ , ընդ մէջ հարուստ և աղքատ ազնուականաց , նոր սահմապետութեան : Սակայն պէտք չէ կարծել որ ամեն աղքատք մէկ կողմէ կ'ըլլային և ամեն հարուստք միւս կողմ . ինչպէս միշտ՝ ումանք յաղքատաց շահու համար հարուստներուն հետ կը միանային . հարուստներէն ոմանք փառասիրութեան ոգուով՝ աղքատաց հետ : Բայց ոմանք յանուն բարեկարգութեան և օրինաց՝ կ'ուրէին իշխանութիւննին պահել . այլք յանուն ազատութեան և յառաջադիմութեան՝ այնմ համարիլ կը փափաքէին : Հին ընդդիմակութիւնք որ միշտ կը վերանորոգուին , վասն զի իրաց անուանքն կը փոխուին , այլ մարդկանց

կիրքն կը տեսն : Սակայն կարծելու չէ թէ ժողովուրդն անզգայ հանդիսատես եղաւ Ռէնիէր ծէնցի , Անծէլց քուիրինիի , գէորգ բիզանիի անուանի արկածներուն , և Տասանց ժողովոյն պագայ կարգադրութեանց ( 1628-1762 ) , ինչպէս նաև ուղղութեանց և բարեկարգութեանց 1775 և 1780 տարիներուն : Ճշմարիտն ըսելով , ժողովը ըլլայեան վրայ խօսք չէր ըլլար . վասն զի որշափ ալ յուղիւներն ժողովրդեան և աղտատութեան փառաւոր անուանքը ըստէպ բերաննուն մէջ ունէին , գլխաւոր բարակէս իրենց շահը ձեռք բերել կը ջանային : Բայց այս անձնական փառամիրութեան կուռցին մէջ , ժողովուրդն մոտածեց որ իրեն աւելի շահաւոր էր հաստատեալ կարգաց պահպանութիւնն , որոնց միջոցաւ գէթ բռնակալութիւնք կը զսպուէին : Եթէ առանձնական փառասիրութեանց առջևէն արդեք վերնային՝ ինչ պիտի ըլլար աղքատ ազնուակետութեան վիճակն , որ պաշտամանց և հարստութեանց կ'անձկար : Վերջապէս ժողովուրդն իր ուրախութիւնը յայսնեց , երբ իմացաւ որ հին կարգադրութիւնք կը վերանուրուէին՝ այլ չէին ջնջուեր :

Կը շարունակուի :

## Փ Ա Պ Ո Ւ Լ

Քապուլ մեծաւ մասամբ համանուն գետին հարաւային ափանցը վրայ կը տարրածուի : Պապէր ( Հնդկաստանի Մողոլ կայսրութեան հիմնադիրն , մեռեալ 1530ն ) թագաւորին ժամանակէն սկըսեալ ուր իրեն սրտահանց աթոռանիսան ըրաւ , Քապուլ Աֆղանաց համար յատուկ սիրելի տեղ մ'եղաւ . սակայն թիմուր Շահի թագաւորութեան ատենը մայրափաղաք անուանեցաւ , որ մեծին Ահմէտի որդին էր ( Ահմէտ Շահ Ալպալլահ , առաջին ափղան ինքնական արդի Աֆղանաստանին , Սանհոսիս ազգատոհմին հիմնադիրն , մեռեալ 1773ն ) : Թիմուր՝ Քանտահարէն փո-

խեց աթոռը 'ի Քապուլ . այս փոփոխութեանս պատճառն՝ գեղեցիկ զրից հրապուրանքն պէտք է համարել , որով Քապուլ բռնակութեան յարմար տեղ մը կ'ընծայէր : Ինչ պատճառաւ որ Քապէր՝ Քապուլի նախալգաս համարել տուաւ զջէլիի , նոյնը՝ համոզեց զթափառաշրջիկ թիմուրն թողուլ զբանտահար , Քապէր , իր յիշատակարանին մէջ գրեց յետագայ գովիճաստ իր ընտրած քաղաքին բարեմասնութեանց վրայ , և յետոյ Մոնղոլ թագաւորին յանձնարարութիւնքն զարձան 'ի նպաստ Քապուլի :